




ՅԱԶՄԱՎԵՊ

ՀԱՆԴԻՍԱՐԱՆ



ՌԱԴԱՀԱՅ ԹԱՏՐՈՆ

«Թատրոն» . . . գ. Առաջուկեան . . . Ադամ Սարգսեան . . . Լևին Տէր-Գրիգորեան :

«Le théâtre instruit mieux que ne fait un gros livre.»



Ուն. և անյիշաակ թաղուլ և է յառաջադական գործ՝ օրինաւոր չէ: Ուստահայոց մասին ընդհանրապէս լաւատես համարուած ենք . և պէտք էինք այնպէս ըլլալ, քանի որ Հռն գրական և բարեգործական համազը՝ գեռ վառ է: Հռն մեր ազգութիւնը կիրթ ու յառաջազէմ զանգուած մը կ'երեւի, շատ անգամ մենց «Բազմավէպ» պրակներան մէջ տաիթ ունեցած ենք

ցոյց տալու այդ հասարակութեան գրական նորութիւնները, բայց առանց աւշադրութիւն գարձենելու այն անձերու, որոնք Ուստահայ թատերական գործին մէջ՝ յատուկ փառք մը և արդինք մ'ունին: Ներկայիս մենց կը ծանօթացընենց զանոնց, օգտաւելով մի քանի թերթերէ, հանդէսներէ և նա մանաւանդ մեզ ուղղուած յատուկ թղթակցութիւններէ:



Գ. ՍՈՒՆԴՈՒՆԵԱՆ

Որուահայ թատերական գործիչներու հանու դիսարանը՝ Պ. Ա. Թարիխանեանի «Թատրոն» հանդէսն է, ուր ընթերցողն կը ծանօթանայ գերասաններու թատերական և գրական համառոտ պատմութեան։ Պ. Թարիխանեանց 1890 թուականէն սկսեալ մինչեւ 1894, եւ զած է հայ թատերական մասնաժողովի անդամ և թատերական խթին կառավարիչ, յետոյ հիմնած է «Թատրոն» հանդէսը, որ մինչեւ ցարդ կը հրատարակուի Մ'ենց այդ հանու դիմոն նախրնիմաց պրակները վերջնոց հետ համեմատելով, զգայի յառաջադիմութիւնն կը տեսնենք։

Պ. Թարիխանեանի ինչ որ կ'երեւի, մեծ փափաք ցոյց կու տայ իր հանդէսով «Արաբս» ի ցաւալի կորուան լրացըներու, իր վերջին պրակը կարելի է զեղարուենա տական թերթ մը համարել, կը բոլշան զակէ մի քանի վեմափակ պատկերներ որ կը ներկայացնեն հայ անուանի գործիչներ։ Պատկերները գեղարուենատական նրբութենէ և ճաշակէ զուրկ չեն։ ի միջի զանազան յօդուածներու ամեն նէն ուշագրաւ են Գ. Մորացանի «Ծոուան» ընտիր գրաման և Մ. Տերերեանի գրական վերածնութեան պատմութիւնը։ Պ. Թարիխանանի հանդէսը իր կատարած ծառայութեան մէջ անզուգական է, և հայ լրագրութեան մէջ մասնագիտական թերթերու բազմանալը՝ յայտնի գրաւական մըն է որ մենք չայերս զոնէ մասուցով կ'ուզնէր յառաջադիմել, բայց ցաւարի է ըսելն, որ նոյն խակ մասնագիտական թերթերը անձնական

ամենամեծ զոհողութեամբ լոյս կը տեսնեն։ և այդ զժրագգութենէն զուրկ չերեւիր նաև թատրոնը, որուն խարագիրը սկիզբըն ի վեր, լոկ իր անձնական կորուսուլը և առանց կողմնակի նիւթական աշակցութեան, կը տոկայ և կը կոուի գժուարութեանց զէմ ու կը հրատարակէ թերթը։ Եւ փափաքիլի էր որ «Թատրոն» խմբագիրն անվարձատութեան հարուածէն առանց շանթահարուելու, միշտ յաղթանակէ և Աքանի բնաւ։

* *

Որուահայ հասարակութիւնը կիրթ գերասաններ և թատրագիրներ առաջած է ազգին։ Հոչակաւոր «Պէտք» յի հեղինակն ծերուանին Գարբիէ Սունդուկեան իրուահայ թատրոնի ստեղծագն կը համարուի, անոր մի ցանի թատերական հեղինակութեամբ։ Հիմնուած է իրուահայոց թատերական թերթը, և մինչև ներկայի իր գործերն հայ թատերական գրականութեան առաջնակարգ զարգերն ու փառքերն են։ Առ հասարակ մեր լրագրութիւնը գնահատելով կը խօսի ծերուանի

ՄՐԱԳԻՈՆ ՀԿՐԻՄԵԱՆ



թատերագրի մասն։ Իր զվաւոր գրական գործերն են «Պէտք», «Փանդուած օջախ», «Էջի մէկ զոհ», «Ամասիններ», «Խաթարաց»։ Այս թատերագրութիւններով, Սունդուկեան Ցիկեսի ազգայոց ոչ գնահատելի բարբերը բեմին վրայ մերկացուցած կը խարազանէ, Սունդուկեանի գուուի գործոցը կը համարուի «Պէտք»ն, որ նոյն խկ ուսւ, վրացի և թրբահայ բեմերու վրայ ներկայացուած է և գաղղիերէն ալ թարգմանուած

Տ. Գրիգորեան, Ա. Մարտարեան և Գ. Պետրոսեան :

Տիկին Ազնիւ Հրաչեայ թէ՛ կ. Պոլսոյ և թէ Տփղիսո համար հոշակաւոր գերասանուհի մը հանդիսացած է և նայ բեմերու պատուառոր և մեծ զարդերէն մին եղած է. բայց ներկայիս հիւանդութիւնը իրեն թոյլ չի տար թատերաբեմն բարձրանալու : Հայ բիսի այդ զգալի կորուսար կը լնու քան զայն ոչ նուազ բաշ գերասանուհին Սիրանոյշ :

Անուանի գերասանն Պ. Գ. Պետրոսեան՝ բամբ իրեն համար Profession de foi գարձուցիք է և գրեթէ քսան տարիէ ի վեր հայ բիսին ծառայելով, թատերակը ժողովուրդէն յատակ համակրանաց արժանացած է : Գալում միւս երկու գերասաններուն, մենց լաւ կը համարինք համառօտ կենսագրականուշ զանոնց ծանօթացընելու մեր ընթերցաց :

*

Գրական և թատերական գործերով բազմարդինն Ազամ Մարգարեան-Արեւատեանը 1900ին տոնեց իր բեմական գործունեութեան քանալընիւն համարինք համառօտ կենսագրականուշ զանոնց ծանօթացընելու մեր ընթերցաց :

Սա Ոտուահայ Թատրոնի յառաջակիմնաթեան փայլուն գործիններէն մին է : Բնիկ Տփղիսոց է, ծնած 1856 հոկտ. 8ին: 1873 ներկանան վարժարանն Կ'ելէ իրեւ ընթացաւարու աշակերտ, ու կը պատրաստուի արտասահման գիմել աւելի կրթութիւն ստանալու հաղցր անդորրութիւն :

*

Ասոր նման և աւելի կը գնահատուի Ա. Հէրիմեան, ո, միայն թրբահայերէն, այլ նաև Արտահայերէն : Հանգուցեալին թատերական գործերն սակայ բեմ Կ'ելլեն շնորհւ անոնց ազգային գեղեցիկ և հրապուրի ոճին : Ա. Հէրիմեանի վրայ աւելորդ կը համարինք կրկնի խօսելու, քանի որ մեր ընթերցաց անոր մասին մի քանի անգամ կենսագրական և գրական աեղեկութիւններ առւած ենք :

Այս երկու թատերական անուանի գործիններու հետ, սիրով կը յիշուին գերասանուհիք Հրաչեայ, Սիրանոյշ և գերասաններն



Գևորգ Վեցրոսնեան

նալու համար. բայց ճակատագրական գդրախառսութեամբ կը զրկոփի իր փափաքէն և իրուսաստան կը մնայ վարժապետի պաշտօնով։ Թատրոնական գործը իր մէջ ի բնէ բռնկածէր, նա կըմրոնէ որ թատրոնը իրեն ապագայ փառք մը պիտի հիսոէ, ուստի վարժարանական ընթացքն էրկու տարի վերջը ինքինքը կը նուիրէ թատրոնի Դերասաններու վարչապետն Գ. Զջէկեան զՄարդարեան առաջին անգամ թատրոնական բեմն կը բարձրացրէն «Մէկ և Նախապաշարում» թատերախաղին Ֆրենտերիկի զերու տալով։ Միանգամ սկսելով իր սիրած գեղեցիկ մասնաճիւղը, մեծ խանդող յառաջ կը վարէ զայն։ Երկու տարի ի Մողոկ վարժապետութիւն ընելով, հնա իր շուրջը կը հաւաքէ ստուցիչներ և երիտասարդներ, որոնց թատրոնի սէրը սերչնչելով, կը կազմէ թատերախոմի մը, և նոյն իսկ կը յաջողի հարաւա Պետրոս Գեանջումեանի մեկնասութեամբ հիմնել հայ թատրոն մը, ուր իր նորակազմ խմբով ժողովրդական թատերախաղեր կը ներկայացրէն։

Ն. Ամատունի թիֆլիկի մէջ քաջ գերասաններով կը կազմակերպէ թատերախոմարմ մը. Մարդարեան խսկոյն կը թողու վարժապետի պաշտօնը և այն խմբին կ'անդամակցի և մինչև ցայսօր կ'աշխատի հայ թատրոնի կենդանութեան և զարգացման։

Դերասանական գործին մէջ առանց լճանալու կը յառաջազիմէ և կը գործէ բեմապետի (ցցենարիուս) պաշտօնովը։ Այս պաշտօնը զինքը կը մղէ զրել թատերախաղեր։

1882ին կը զրէ «Օրթաճալու քէվը» վօրդրիլը, որուն գտած յաջող ընդունելութեանէն իրախուսուած, կը շարունակէ իր թատերագրական երկերը որ քսանրէնինգ * հասեւ աւելի կը համարուին։ Զաւարուած թատերագրութիւններ ալ ունի, և նոյն իսկ սկսած է «Յն երթաւուր հայ բեմի վրայ բարձրացրներու։ Այսնկելիչի այդ զլուի կործոցը Գաղղ. և Խոալ թատերաբեմերն բարձրաւ»



Ա. ԱՄՐԴԱՎԵԱՆ

ցաւ, սակայն չդառաւ այն ովասնան ինչպէս բնագիրն էր մազթենք որ Պ. Մարդարեան յաջողի իր այդ նոր ձեռնարկին մէջ ալ։

*

Հայ թատրոնի ներկայ անուանի անգամն կմին Տէր-Գրիգորեանց յառ գդուարութեամբ ձեռք կը բերէ այն ասպարէզը, ուր տարիներով ընդհանուր ազգային թատերախորաց ժափահարութեան արքանացած է։ Այս գոր-

* Այդ գործերն են. Հեղինակութիւնը - 1. Օրթաճալու քէվը (գոշըվէլ). - 2. Հեղինակը փարձին (փարու). - 3. Դիպլոմ (գաւելու)։ - Փոխադրութիւններ. - 4. Մեծապատիւ մուրացկաններ (շաւելու)։ - 5. Բազգասար Ալեքսար (շաւելու Պ. Ա. Վ. Պոյրի աշակեցութեամբ)։ - 6. Ճիրասաններ (դրամա)։ - 7. Ասլան Բալասի (դրամա)։ - 8. Հայուսէններ (դրամա)։ - 9. Դաւիթ բէկ (դրամա)։ - 10. Սեւ օրեր (դրամա)։ - 11. Զուրեկէտա (դրամա)։ - 12. Ղարաբաղէ Աստղագէտը (դրամա. աշակեցութեամբ Ա. Վ. Պոյրի)։ - 13. Անծանօթ ճանօթներ (շաւելու)։ - 14. Դոսկ.

աոր թաթու (գոշըվէլ)։ - 15. Հեր ու Վութի (գոշըվէլ)։ Թարգմանութիւններ. - 16. Մեծ մայրը (դրամա)։ - 17. Վարդապայն գոմին (զաւելու)։ - 18. Բանազովիր կեն (գոշըվէլ)։ - 19. Բամբասանք (դրամա)։ - 20. Արքայ և բանաստեղծ (պատկեր)։ - Մանկական գրքիր. - 21. Զուարճալի ժամեր. - 22. Բանալի. - 23. Զարահէմի Արկածները. - 24. Խաչոյ և Պարեայ. - 25. Պատկերազարդ խուռանութիւն (անտիպ)։ - Ակսած երկեր - Հացի ինդիր - Անդինի - Սամուէլ - Յու երթաւուր

ծիշը կիսադարեան արդիւնաւոր կեանք մը բոլորած է և ներկային լցուած քաշուած է իր սիրական բեմէն։ Դիրասանն ունի իրեն ուրոյն գործունէութեան պատմութիւնը, բայց մենք ցոյց պիտի տանց զինքը իրեւ թատրոնական գործի։

Պ. Էմին Տէր-Գրիգորեանցը քահանայի զաւակ ըլլալով, թատրոնի սէրը սանամանիք խոշնդուաներու կը բախի, բայց ի զուր էր բնական վառ բերումներու զիմազրելն։ պատանին Գրիգորեան Մոսկուայի մէջ վարժարանական ընթացքէն սկսեալ, կը յաճախէ թատրոնները և այն աստիճան կը յափշտակուի այն մասնաճիզի սիրով, որ հակառակ իր ծնողաց կամքին՝ Կ'որոչէ թոզուլ Լազարեան ճեմարանը, խոպան թատրոնի բեմին նուիրուելու նպատակաւ։ Իր հայրը իմանալով որ Մոսկուայի թատրոնները թատերական բերումը զիռ աւելի կ'արձարծեն, անկից կը հեռացնէ։ Երեւանայ մէջ զինքը կ'ամուսնացնէ և պետական պաշտօնի մէջ կը գնէ. այսու հայրը կը կարծէր որ Էմինը թատրոնի սէրէն պազի, բայց բնական էր բերումը և ոչ մի բնական և անհնական խոշնդուաներ շկրցան յաղթահարել Էմինի կամքը։

Երեւան թատերական անապատ մը չէր, Էմին հնու գտաւ թատրոն և թատերախմբեր՝ որոնց շուտով անձնատուր եղաւ։ 1875ին թողուց պետական պաշտօնավարութիւնը. և ընկերացաւ Պ. Զ. Գ. Գէորգեանի, որ Երեւանի մէջ առաջին տպարանն բացած էր. իր ընկերը քիչ ատենէն տպարանէն բոլորովին հեռանալով, իրեն վրայ մնաց տպարանը։ Բայց նա թատրոնին սիրահարուած ըլլալով, տպարանի տաշնանելիք պաշտօնը աշամցութեանը չի կրնար առաջ վարել, և տպարանի շողշողուն յոյսը շատով պարտքերու ամփեն մէջ կը մժագնի. իրեն համար միայն թատրոնի բախուը կը ծիծագի. թատրոնի գործն էր միայն անպատիր յոյսը։

1878ին Էմինը առաջին անգամ Երեւանի թատրոնի բեմն կը բարձրանայ. «Սանկուլու» և իր «Խէջօյի թուր» թատերախմբերն յաջողութեամբ կը ներկայացրէնէ։ Յառաջադէմ Էմինին առջեւ չեն պակսիր խոշնդուաներ.



Տ. Ա.

ԵՄԻՆ ՑԷՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ

բայց իր թատրոնի խիգախ սէրը կը փշէ ամէն յեռնացած արգելց։ Ցիշեալ թատրոնը հոգեւոր թեմական վարժարաննի տեղույ սղութեան պատճառով կը գոցուի, բայց նոքը չի լքանիր, գործել կը սկսի. Գայիհանեան օրիորդաց գպրօցին մէջ կը հաստատէ երեցարկանի թատրոն մը, զարգարելով և նոխացնելով բեմի կարեւոր շէնաներով և զգեստներով։ Խոցը կ'ըլլայ թատրոնապետը և նոյն բեմին վրայ կատարել կու տայ Մոսկուկեանի, իր և այլ անւանին թատերագիր հեղինակներու գեղեցիկ և նշանաւոր թատերախմաղերը։

Էմին Տէր Գրիգորեանց ոչ միայն բեմական մեծ գործի մը՝ այլ և իրեւ հեղինակ համբաւ մ'ունի։ Գրած է «Խէջօյի թուրզ», «Երկու սիրահարը», «Կոռուպատճառը ես էի», «Այբ կամ մահը», «Մօվա», «Ջրկանքի զոհ», «Զարց», «Սարափելի իրողութիւնը», «Վայրենին», «Բարեգործութեան զիմակի տակ», «Դամոկլեան սուր» թատերախմաղերը, որոնցմէ առաջինները երկրորդ տպագրութեան արժանացած են. և ընդհանուրագէս իր գործերն լաւ ընդունելութիւն գտած են, միայն «Խէջօյի թուրզ» 200 անգամէն

աւելի բեմ ելած է : Այս վաստակաւոր զործիչը աշխատեր է հաստատել և գարգացը նել թատրոնը լոկ հայ հասարակութեան համար . հայ բեմին անկեղծ անձնազու մը եղած է , մասով միշտ անմարձ մշակ մը : Եւ արդէն մեր որ անձնանուեր գրական և հասարակական զործիչը իր արժանաւոր վարձատրութիւնը գտեր է . . .

*

Մենք այս յօպուածը իբրեւ նմայշ մը Ռուսահայ թատրոնի ներկայացուցիչնք . պէտք է խոստովանիլ որ Ռուսահայը բեմական մեծ ծառայութիւն մը և մեծ գործիչներ ունեցեր են , բայց անոնց պատմութիւնը տակաւին բարչ ուսումնասիրութեանց չէ արժանացած : Իրօք անոնց մասին հին «Մուրճ»-ը գրեթէ ամէն տարի ամփոփ տեղեկութիւններ տուած է , բայց մեր իննդրածը այդ չէ . Կոյնապէս ուսուսահայ օրագիրները ուոր և կիսատար քննակաստականներով գրեթէ միշտ կը խօսի՞ն ո՛ և է հայ զերասանի մը վրայ , սակայն այդ ալ մեր իննդրածը չէ . մենք կը փափաքնիք որ Ռուսահայ հանդէսները կամ ըրագիրները բանասիրական բամբին մէջ հրատարակեն իրենց թատրոնին պատմութիւնը ոչ թեթեւ և կուսակցական ոգուզ , քննակաստութեան և գնահատութեան մէջ թող լինին ծցդախօս , արգար , անաշառ . Թող ցոյց տան նոյն թատրոնի փայլուն և ազօտ շրջաններու նկարագիրը , թող չմոռնան սկիզբէն մինչեւ մեր օրերը ո՛ և է բեմական նշանաւոր և անշան գործիչներու զերասանական և թատրագրական պատմութիւնը :

Մենք այս պահանջը աւելորդ պիտի համարէիք եթէ թատրոնը լոկ վայրկենական զրօսանքի մը համար հմտուած ըլլար , սակայն թատրոնան թուուցիկ պատմութիւնը՝ վկայ է որ հոն թատրոնը գրականութեան հետ մեր հազ ունեցած է և անոր նպատակը շատ բարձր եղած է . ուստի արժանի է որ Ռուսահայոց այդ ազգային ծառայութիւնը անձնանօթին մէջ թաղուած չմայ ,

այլ հրապարակուի այն ոճով ինչպէս որ յայտնեցինք . այն ատեն մեր գեղարաւեստի մատենագրութեան մի ճիւղը մշակուած պիտի ըլլայ և արդի սերունդը պիտի խմանայ թէ հինը բնչ ոգուզ կը խորհէր ու կը զործէր : Այսարակայոյն այսպիսի գրական շահէկան ծառայութիւն մը աւելի «Թատրոն» հանդէսին վերաբերելով , նա զանցառու պիտի շրջայ . այլ արտացնելով իր էջերէն ստարթապիքի գործիչներու պատմութիւնը , մերայինը պիտի հւորինկալէ :

Նախ մենք զմեզ ճանչնանք :

*

Թանի որ բազգատմամբ մեր միւս ցանուցիր թափառական մամուլին , Ռուսահայը տակաւին գրական կենդանութիւն և գործունէութիւն ցոյց կու առն ազգը անոնցմէ կը սպասէ մորթի լրս և սնունդ :

Այսելին ու արեւմտեան հայ ժողովուրդը զմայ պոլենի հետ իրաւունք չանմի բանուու:

C'est du Nord aujourd'hui que nous vient la lumière.

Հ. Ս. ԵՐԵՄԵՅԱՆ

ՕՍՏԱԿԱՆ

Փ Բ Ն Ա Պ Ա Ա Լ

Ն. Ա. Խ. Ա. Դ. Բ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Իուկուլին՝ նստած Ցուրայի գրան քով ծառի մը շուշին տակ , մինչդեռ միւս զօրավարները որի գացած են կրոմլայի մերձակայութեանին հասնիլը՝ Մորանէն , որ էր իր ճանապարհանույներէն մէկը : Ցեղին զիսաւորները համախմբելով , ժողովի կը նսախ , որոշելու համար թէ հ արկ է կոռուլ թէ ոչ : Կոնալ արքայազուն Ցուրումայի , և մտերիմ բարեկամ կուկուլինի , լու կը համարի սպասել մինչեւ Փինգալի զալուստը . բայց կալմար Մատայեան , տէր Լարայի , յարմար կը